

## ՆԻՒԹԵՐ Կ. ՊՈԼՍՈՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԳՐԱԿԱՆ ԳԴԵՑԻԿ ՍԵՐԻ ՄԸ ՍԿԻԶԲԸ, ԶԱՐԴԱՑՈՒՄԸ ԵՒ ՎԵՐՉԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ

(Նար. եւ վերջ)

Գոհհիկ գրական սեռէն նոր նմոյշներ զանելու համար, պէտք է գալ լուսաւրեալ եւ խաւարեալ (սահմանագրական, պահպանողական) կուսակցութիւններու վէճերուն ու կրիւներուն ժամանակամիջոցին:

Յառաջդիմասէր Ամիրաներէն ոմանց զործակցութեամբ եւ կառավարական հրամանով հաստատուած գերագոյն եւ Հոգեւոր կրկին ժողովներուն կազմութիւնը (1847) որ օրուան Պատրիարքին բացարձակ իշխանութիւնը սահմանափակելու բնոյթը ունէր, միանգամայն չնշեց Աղնուապետութեան ազգեցութիւնը «... Վասն զի Ամիրաներու Պատրիարքարանի գործերը վարելու առանձնաշնորհը կը չնշուէր եւ Ամիրայ ու ժողովուրդ կը հաւասարէին իրարու, միեւնոյն իրաւամբ եւ պատասխանառութեամբ ազգային գործերը վարելու կոչուելով եւ միւս կողմէն ստորագասուելով ժողովուրդին ներկայացուցիչ մարմնոյն - Ընդհանուր ժողովին - որուն ընտրութեամբը միայն կրնային պաշտօնի ձեռնարկել,

մինչ առաջ՝ երբ որ իրենց քմահաճոյքը ուզէր:

Այս նորութիւնը առաջ բերեր էին Ամիրաները, իրենք ալ զործակցելով, սակայն անիկա զործագրութեան գրբուելին յետոյ, չուտով յուսախար եղեր էին, վասն զի Պատրիարքը՝ նոր ստեղծուած կացութեան վրայ, հիմնուած՝ արհամարհել սկսած էր Ամիրաները եւ անոնց դէմ կանգնած էր: Հետեւարար պայքարին նշանը տրուեցաւ...»:

(Ազգային Սահմանագրութիւնը: Իր ծագումը եւ կիրառութիւնը: Արշակ Ա. Ալպօյաճեան, Ընդարձակ Օրացոյց, 910, Կ. Պոլիս, էջ 324)

Իրարու յաջորդող Պատրիարքները (Գէորգ, 1858 - 1860), Սարգիս, 1860 - 1861) սակայն, չուտով Ամիրաներու լարած ծուզակին մէջ ինկան եւ ժողովրդին կամքին հակառակ գործել սկսան, ուսկից առաջ եկաւ կազմութիւնը երկու կուսակցութիւններու որոնցմէմին կոչուեցաւ «Լուսաւորեալ», այսինքն կողմնակից Սահմանագրութեանը եւ միւսը՝ «Խաւարեալ», թշնամի այս վերջնոյն: Երուսաղէմի «Եերսէն-Դուր-

սէն»ի զէճին բուն պատճառը՝ կամ աւելի ձիշը խօսելով՝ պատրուակը՝ նդաւայս երկու կուսակցութեանց բաղխումին:

Ստորեւ կը ներկայացնենք նոր նըմոյշ մը միեւնոյն գոեհիկ սեռէն, ոտանաւոր չափով, որ զրի առնուած է վերոյիշեալ խոռվութիւններու առիթով եւ որ ոչ մէկ կերպով վար կը մնայ իր նըմաններէն:

Ազգային խոռվութիւնն ի կուտանինուպոլիս յամին 1861:

1. — *Փառք Արարէին հազար անդամ,*

*Լուսաւորեալ ունիմք անդամ,*

*Աղջամտաց կուտեալ երամ,*

*Աղդիս պատիւ դարէ ի դար:*

2. — *Ճիզիթութեան ատենն անցաւ.*

*Բոլոր ազգը աչքը բացաւ.*

*Բարբարոսաց ճանկը լրքաւ,*

*Ա՛լ ճեռքերուն բան մը չի դար:*

3. — *Ո՞վ դու Գեւորք սեւահոգի,*

*Սուտ քահանայ, արատ ազգի,*

*Ափսո՞ս անուանըն աւազի*

*Որ կը կրես զոռողարար:*

Այս առջերը Գէորգ պատրիարքին ուղղուած են: «... Գէորգ աւազանի անուամբ Գրիգոր, որդի զերձակ Պետրոսի եւ թոռն ատաղձավաճառ Գրիգորի, ուսկից առած է Քէրէստէճեան աղդանունը, ծնած էր կ. Պոլսոյ Ասմաթիա թաղը 1813ին»: Շատ համառօտ եղաւ իր պատրիարքութիւնը 1858-1860: Այս առթիւ կատարեալ հրապարակ ելաւ նկարագիրը ...: Ասմանադրութիւն պատրաստելու եւ ծրագրելու ժամանակն էր: Գէորգ աւ այդ գաղափարին հակառակ չէր, բայց կ'ուզէր որ



Գէորգ Պատրիարք

Յետոյ կարողիկոս Ամենայն Հայոց

պատրիարքական եւ վարչական իշխանութիւնները վաւերացուին, հաստառուին եւ ոչ թէ ամփոփուին եւ նուազին, ուստի չկրցաւ համակերպիլ պատրաստուած ծրագրին, որով պատրիարքական իշխանութիւնը կը սեղմուէր եւ զը չափաւորուէր: Այս կէտր երեւան հանեց Գէորգի սեփական նկարագրը, միապետական իշխանութեան եւ ազատ գործունէութեան հետեւով եւ պաշտպան, որ թէ պէտ Ասմանադրութիւն պատրաստելու յանձնաժողովները կազմեց եւ քաջարերեց, բայց երբ արգիւնքը տեսաւ, գործէն հնուցաւ եւ մինչև իսկ նախագասեց պատրիարքութիւնն աշուիլ, քան թէ այդ նոր նպատակին գործակցիլ»: (Աղջապատում, Գ. Հատոր էջ 4136 - 4138, Մադաքիւա Արքեսլ. Օրմանեան, նախկին պատրիարք, Երասաղէմ, 1927):

4. — Մշտանախատ Օհաննէոը,

Սեթեան ըսուած սեւերեսը,  
Վարդապետաց աներեսը  
Ամօթ չ'ունի եւ չի զգար :

Սեթեան Յովհաննէս վարդապէտ,  
ապա եպիսկոպոս, մտերիմն էր Յովհաննէս Տէրոյենց - Զամուռածեան պատուելիին : Ասոնք Երկուքն ալ Շահնազարեան կարապէտ վարդապետը (1810 - 1865) կ'ամբաստանեն իրը «անհաւատութեան նշաններ» ունեցող, բայց Շահնազարեան ինքինքը կը պաշտպանէ ձարտարութեամբ եւ կը հոչակոյն «Եկեղեցւոյ օրինաւոր, հաւատարիմ, կրօնասէր վարդապէներէն մէկը» (1851) : Սեթեան Յովհ. եպիսկ. ձեմարանի կոխւներուն ատեն էսեաֆներուն ջերմ կուսակիցը եղած է, քանիցս անդամ հոգեւոր եւ կրօնական ժողովնարուն. մեռած է 1873 յունիս 30ին (ն.տ.) :

5.- Զամուռածեան խրոսութլակը,  
Սովոր զիտուն խայտառակը,  
Կողիտութեան հեղինակը,  
Ո՞չ խիստ ունի եւ ոչ պատկառ :

Զամուռածեան Յովհաննէս Տէր կարապետեան - Տէրոյենց Պատուելի, ծրնած է Պրուսա քաղաքը 1801 օգոստ. 7ին (ն.տ.) եւ մեռած կ. Պոլիս 1888 յունիս 22ին (ն.տ.), կրօնապէտ, լեզուագէտ, բազմաթիւ Երկասիրութեանց հեղինակ, կարապէտ Պալեան Ամիրային խորհրդատուն, դեւերու գոյութեան հաւատացող, Անդրալեռնական՝ սասարկ պահպանողական անձնաւորութիւն մը եղած է : «... Իրեն անխախտ սկզբունք ունէր հաւատարիմ մնալ մասամբ աւանդական ոգիին, դիմադրելով մէկ կողմէն ֆրանսական շատ արձակ գաղափարներուն եւ միւս կողմէն բողոքակա-



Յովհաննէս Պատուելի Տէրոյենց

նութեան նորսկիզբ յորձանքին : Բայց պէտք է աւելցնել թէ երբ բողոքական ազատամտութեան դէմ կը մաքառէր, յանզգաստու հոսմէական ասձկամտութեան կը մօտենար» : (Ազգապատում 'Ի. Հատոր էջ 3883, Մաղաքիս Արքեպիսկոպ. Օրմանեան, նախկին պատրիարք, ուրուսաղէմ, 1927) :

6.- Սուբր Մաղիմայ վոխանորդէն (Խոսհակ եպիսկոպոս)  
Գաղտնապէտ կաշտո կ'ուտեն.  
Հաննէ պատմիչը ծուռ կը պատմեն  
եւ կը պլնդեն անդխարար :

Հաննա վարդապէտ (Յովհաննէս Եպիսկոպոս Երուսաղէմացի), ծագումով Ասորի, ժամանակագիր եւ նկարիչ, վախճանած է 11 յունիս 1733 (ն.տ.) թուականին. ծննդեան թուականը մեզ յայտնի չէ : Այս Եկեղեցականը գրած է

«Գիրք Պատմութեան սրբոյ եւ մեծի քառաքին Աստուծոյ Երուսաղէմի եւ սրբոց տնօրինականաց տեղեաց» անուամբ. Կ. Պոլիս տպուած է այս գիրքը 1734ին բրմահուընէ վերջը:

Հաննա իր այս գիրքին մէջ իրը պատմարան՝ յիշատակած է կարապնտԲ. Ռունեցի «Ծծկեր» կոչուած կաթողիկոսին (1726 – 1729) նզովքով արգելքը Երուսաղէմի պատրիարք ըստրելու միարանութեան անդամ չեղող մէկը: Այս արգելքը սխալմամբ Հաննայի սրզովք անունով յիշուած է շատ անդամ:

1860 դեկտ. 24ին (ն. տ.) Երուսաղէմի Յովհաննէս պատրիարքը երրվախճացաւ, նոր պատրիարքին ընտրութենէն առաջ Ազգ. Կեդրոնական Վարչութիւնը Երուսաղէմի վանքին կանոնագիր մը պատրաստեց, որուն համեմատ՝ ներսէն կամ դուրսէն ուեւէ եպիսկոպոս մը առանց խորութեան Երուսաղէմի պատրիարքութեան համար բնարելի կրնար համարուիլ:

«Լուսաւորեալ»ները որոնց դրդումովը պատրաստուած էր վերոյիշեալ կանոնագիրը, ասկէ զատ կը պահանջէին կեդրոնին հսկողութեան իրաւունքը Երուսաղէմի վանքին մատակարարութեան վրայ. «Խաւարեալ»ները կը մերժէին ասոնք եւ կը պնդէին թէ նզովքով արգիլուած է վանքին միարանութեան ոչ – անդամի մը պատրիարքութեան թեկնածութիւնը: Ասոր իրք հետեւանք՝ կոխուներ եւ խոռվութիւններ ծագեցան, որոնք ծանօթ են «ներսէն – դուրսէն»ի խնդիր անունով:

7. – Երին չըրին համողեցին,  
Ազգին տունը վրբովեցին,  
Գայթակղութեան դուռը բացին,  
Եղան Վասակ խռովարար:

8. – Նշանաւոր խռովարարներ,  
Ազգին փառաց թշնամիներ,  
Մէջտեղէն կ'ելլեն գունդեր  
Համողելու սամկաց կաճառ:

9. – Թօփալ Սիմօն, քէօռ(1) Համբարձում,  
Միաքին ձենազ, բուն անասուն,  
Ազգին մէջ չունին վարկում.  
Լրբութիւնն է իրենց սատար:

Մեր մէջը մակրիր անուններ գնել իրարու՝ հին ժամանակներէ ի վեր կայ: Մերինները կրնանք ըսել ուրիշ ազգերէ ա'լ աւելի կատարելութեան հասցուցած են այս մասնագիտութիւնը: Այսպէս ունեցած ենք ձէհէննէմ Մէրտիվէնի (Դրժոխքի սանդուլի) մակրիրով սարսափելի պատրիարք մը (Անդրէաս Ստամպօլցի 1675–1676): Ասկէ ոչ նուազ ահաւոր ուրիշ պատրիարք մ'ալ կը յիշէ մեղ պատմութիւնը՝ Կայծակ Գալուստ Ամասիացի անունով (1703–1704): Իսկ Օխտը Պէլա (Եօթը պատուհաս) կոչուած եպիսկոպոսներ, քահանաններ եւ աշխարհականներ ուզածնուր չափ կրրնաք գտնել առանց ուեւէ յոգնութեան: Կոյր, խուլ, կաղ, շիլ մակրիրներով յորջորջուած մարդիկ մինչեւ այսօր չորս կողմերնիս կը վխսան:

1674 – 1675 թուականներուն Կ. Պոլոսյ պատրիարքական աթոռին վրայ բաղմած է «Թօփալ» Յովհաննէս Ամասիացին:

«Մորոս» (Խենթ, Փախուկ) մակրիրով Ստամպօլցի թորոս պատրիարք մ'ալ ունեցած ենք (1681: 1687 – 1688): Մօտ ատեններս, Երգիծարան Յ. Պարոնեանին (1842 – 1891) «Զինկեանէ

(1) Սիմօն Նորասունկեան, Աստուր Համբարձումեան:

(գնչու) Յակոր», իսկ զաւեշտագիր Յ. Հաճեանին «Եա՛ հաճի ՓըշՓըշ» մակդիրները տուած էին: (Տես «Մամուլ» և «Միմոս» երգիծաթերթերու հաւաքածուները): Երկուքն ալ այս մակդիրներէն շատ զգածուած եւ չափէն աւելի բարկացած են՝ կ'ըսեն:

Շատ մ'ալ «Տէլի»ներ (յիմար) ունեցած ենք, զոր օրինակ՝ Տէլի Պաղտասար (գինեպան՝ որ կախուած է իր խանութին առջեւ անցեալ գարուն), Տէլի Պետրոս Ամիրայ որուն վրայ շատ մը զուարձալի անէքտօթներ կը պատմես:

Մինչեւ շատ մօտ ժամանակներ, կ. Պոլսեցի կիներ իրարու «անուններ կը դնէին», զոր օրինակ «Զիլի» Հոռովի, «վառած-վատ» Մաքրիկ, «շուն» Աղաւնի, «մանտակօզ» Բրաբ, եւն.:

Հետեւեալները անցեալ դարուն վերջերը մեր հայ - կաթոլիկ եղբայրներուն կողմանէ յարմարցուած են.

Պիր քօրպա քէմիք (տոպրակ մը ոսկոր) Կոմիկ.

Եարը Էօլիւ, Եարը տիրի՝ (կէս մեռած՝ կէս ողջ), Բէթրի.

Թումա՝ վէլէտի հիւմմա (ծնունդ տենդի), Մէրիէմ, վէլէտի վէրէմ (ծընունդ հիւծախտի).

Անլըլա տայանմաեան (անօթութեան չի դիմացող) Ոսկիան.

Աղանան՝ վէլէտի սաթլընան (ծընունդ կողատապի):

10.- Շղթան պակաս Օհաննէսը,  
Այն Սուրէնեան շաներեսը,  
Մոմիսանէին նենդ աղուէսը,  
Կերաւ խմեց անխղճարար:

11.- Աւետիսը Պարտիզպանեան,  
Ճիզվիթներուն նոր ազգական,  
Ռ'չ հայ, ո'չ թուրք, լոկ անպիտան,

Կ'ուզէ իշխել յիմարաբար:

12.- Սրիկայք ձետեան և Պօշնաքեան երկուքը մէկէն իրենց վա՛յ տան.  
Յակորին պէս ունին պաշտպան,  
Աւ կը զոռան անասնաբար:

13.- Այն հինաւուրց դաւաճանը,  
Լիրը բարբարոս թումաճանը,  
Զէվզէկ Սարգիս Զըրաճեանը  
Կը կատաղին գաղանաբար:

14.- Մսարլուր այն թոխատցին,  
Ինքնակոչ Մինաս էֆէնտին,  
Ծեր սուրհանդակ ուամկաց գնդին,  
Կ'երթայ զոռալով միշտ վեր ի վար:

15.- Մեռաւ իսկէնտէր մէխանաճին,  
Տեղն անցաւ Միւպահեաճին,  
Համալներուն Փէսատապաշին,  
Սրիկայից համոզաբար:

16.- Աշնան Օղուն կաշառ կ'ուտէ (Պօղոս)  
Վասն շահուն հայրն ալ կ'ատէ.  
Ինչ ըլլալը աշխարհ գիտէ,  
Երկար չուզեր անոր համար:

17.- Խարամաճեան խեւ Գէորգը,  
Երեսը ըլլայ թքած թուքը.  
Կից կը զարնէ քուէտուփին  
Կատաղելով գոռոզաբար:

18.- Աղլաղանեան վայրահաջը,  
Մեղարլիխին կատղած արջը,  
Խահվէներուն քարոզիչը,  
Պատղամ կուտայ անմըտաբար:

19.- Դուն ի՞նչ կ'ըսես, զըսզոր ուամիկ,  
Սորված լեզուիդ ես նախատինք.  
Հանելուկ մը արիւն քրտինք  
Լուծել նայէ վերէն ի վար:

20. - Հաւկուր Յակոր, միսկին կատու,  
Ատենապետ ի Խում Խարու,  
Համալներուն խրատատու,  
Կամքդ եղաւ, վարձքդ կատար:

21. - Աբիսողոմ քսու Պալեան,  
Դիմակաւոր երեսփոխան.  
Կրօնքը ձեռքը իրը վահան  
Կը գործածէ խիստ չարաչար:

22. - Վա՛յ անմէնուդ, կոյլ անմիտներ,  
Ազգիս Տանը կործանիչներ,  
Հերիք տուիք այս հարուածներ  
Ազգիս զլխուն անզթարար:

23. - Ազգասիրաց մեծ ջանքերուն  
Անտարակոյս կ'ըլլաք նըկուն:  
Մեր «Միւնատի»ն, «Մասիս», «Մեղոն»,  
Պիտի բացուին յաւերժաբար:

24. - Շնորհիւ կայսեր, Մեծի Դրան,  
Եղանք ամենքս Սահմանական.  
Օրհնեմք այն ժամն բարօրութեան  
Որ մեզ զարձաւ երջանկարար:

(Քստամպօլ, 17 օգոստոս 1861)

Ընդօրինակուած մեր պակասաւոր ձեռա-  
գիրներու հաւաքածոյէն: Ամբողջութիւնը կը  
գտնուի Անուխեան հաւաքածոյին մէջ:

1. - Ատենն անցաւ, չա՛ր ձերունի, մարդախո-  
շու չուն դազան.

Ուրախ եղի՛ր, վարձքդ կատար, ահա՛ր բիրտ  
կամքդ լցաւ:

Այս յիշատակ, դարուց ի դարս պիտի տոնեմք  
միաբան  
թէ Յակորոս, կոյր պատրիարքը, կանոնին դէմ  
զլացաւ:

2. - Կոյլ ու տղէտ ամիրայք, թող երամով պար  
բռնեն,

Մափ ծափելով, փեկփեկելով, գոռնան ուռնան  
յաղթութիւն:

Ա՛յս է միջոց, ա՛յս է գործ, վա՛յ կոպտու-  
թեանդ հարկանեն,  
Կեցցէ՛ վեհազն, կեցցե՛ն նպաստք, որոց ար-  
դեամբք յաղթութիւն:

3. - Յաղթութիւն քեզ ո՛վ ներկայ նիստ, ման-  
կամարդիկ պատրիարք.

Խիստ ճերմակ քան զպատուկ, որ չա՛ր է քեզ  
դեռ էվէլ.

Ազգիդ համար անձդ խոստացար, կեր ու կաս,  
ո՛վ կեղծ միրագ.

Ա՛յս էր խոստմունքդ որ այս օրերս գուրս  
փողձկեցիր առաւել:

4. - Մեթեան ըսված այն չար խլուրդ, ոչ մեղք  
գիտէ եւ ոչ պահք:

Ազուէսի ոլէս սիրտ որսալով, ճիզվիթութեամբ  
եղաւ մարդ.

Վարդապետ ալ կ'ըսվի խեղճը. ինչէ՞ն պիտի  
զարմանամք,

իւր մօրուքէ՞ն, մաքուր պէնսէ՞ն, որմէ կը  
դանի ամէն մարդ:

Բ.

5. - Անիրաւ դու, վաս փառասէր, գիշերամուլ  
պիղծ Գեւորք,  
Քահանայի անուն ունիս, թըշուառացեա՛լլ ա-  
նարդ.

Խողի նման թաւալզլոր, կերար, գիրցար՝ աղ-  
զին վանք,

Հիմա ելեր կը բարբանջես իբրեւ զազան կա-  
տաղի:

6. - Դու ալ հիմա, Պալեան ընձիւղ Կարապետիկ  
վեհ ճարտար,

Ի՞նչ բան էր այդ, ո՞վ էր այն մարդ, որ չար  
կիրքով քեզ որսաց:

Մատնել քու աղդդ անխղճաբար աւա՛ղ քնդ,  
է՛ր զլացար,

Ուստի՝ այս կիրք եւ այս չնօրհք դքէն լիցին ծագումը եւ կիրառութիւնը, Ա. Արքոյանց բաժնեան։ Ընդարձակ Օրացոյց 1910, Կ. Պոլիս էջ 345-346)։

Կարապետ Ամիրայ Պալեան Արքունի ճարտարապետ, որդի Պապա Գրիգոր խալֆայի. ծնած է 1800ին եւ մեռած 15 նոյ. 1866ին (ն.ա.թ.)։ Զամուռանց Տէրոյէնց պատուելիին պաշտպանը եւ հիացողը. «Համարձակ ձէզայիրցիին համեստուկ սոսին արեւելցի. վարպետ մարդը» (Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները Յ. Գ. Մ. էջ 7)։ Ազգային հիւանդանոցի բարերար իր քեռայրին Յովհաննէս Ամիրային հետ նախաձեռնարկը եղաւ ձեմարանին հիմնուելուն։

Կարապետ Ամիրայ Պալեան եւ Տատեան Յովհաննէս պէյ հակասահմանադրական կուսակցութեան պետերն եղած են։ «... Գերազոյն ժողովին մէջ տկարացած էին այդ պահուն (1855) ուսումնականութեան պաշտպանները. ձէզայիրլեան ինկած էր, Յակոբ Կրծիկեան հրաժարած էր եւ ասպարէզը մնացած է Պալեան Կարապետ Ամիրայի, որ տիրապետող տարրը եղած է ժողովին եւ որովհետեւ ինքը խողովակն էր Տէրոյինցին, հետեւարար ճիզուիթական խաւարամտութիւնը կը տիրապետէր Գերազոյն ժողովին մէջ։ Արտաքին պարագաներն ալ ոչ նուազ օգնած էին այս Ամիրային ազդեցութեանը զարկ տալու, և Պալեան՝ անոր վրայ հիմնուած, ոչ մը այն ուժ կուտար սրբաքննութեան ատեան դարձած Հոգեւոր ժողովին, այլ նաեւ անոր որոշումներուն դէմ հաւանական քննադատութեանց եւ մաքսումներուն արգելք կը հանդիսանար, բռնի լուութեան դատապարտելով այս ու այն։»։

(Ազգային Սահմանադրութիւնը, իր

ծագումը եւ կիրառութիւնը, Ա. Արքոյանց բաժնեան։ Ընդարձակ Օրացոյց 1910, Կ. Պոլիս էջ 345-346)։

Զամուռանց պատուելիին այսպոյեւմ այն այս Ամիրային եւ նմաններուն խաւարամտութեան եւ յետադիմութեան թոյնը ներարկած է անխոնչ յամառութեամբ մը։

7. - Կապկայ երես պէյ Օհաննէս, Տատեան ոսհմին նախատինք։ Հերիք չէ՞ այդ, այդ անօրէն, ազգապատառ թշնամի։ Ճգնաւոր ես երեսաբար, այլք գիտէին քու դադոնիք։ Գիտցիր, գիտցիր որ Վեստ Սարգսի դասուն կ'ըլլաս արժանի։



Յակոբոս Պատրիարք Սերոբեան

Արքունի վառօդապետ Յովհաննէս պէյ Տատեան ծնած է 1798 փետր. 14ին (ն.ա.թ.) Ազատլը գիւղը։ Որդին էր մահաւեսի Տատ Առաքել Ամիրային՝ Ակնայ Կամարակապ գիւղէն։ (1753 - 1812) մէ-

քենագիտութեան իր առաջին վարպետ-ներն եղած են վասովարանին մէջ Սիվ-րի Խաչատուր Քէհեայ եւ ճարտար մե-քենագործ Բալուցի Ռւստա Ղուկաս.մե-ռած է 1869 ապրիլ 18ին (ն.տ.) :

Դժբախտաբար վերոյիշեալ երկու մեծ անձնաւորութիւնները ակարու-թիւնը ունեցած են Տէրոյենց Պատուե-լիին գաղափարներուն հետեւելու, Յով-հաննէս Ամիրայ, ազգային հիւանդա-նոցի բարերար՝ շինած է եկեղեցիներ եւ գպրոցներ։ Միիթարեան միարա-նութեան մեծ գումարներ նույիրած է հրատարակելու համար գիրքեր եւ աշ-խարհագրական քարտէսներ։

8.- Զարարողբող, ազգակործան, կոյր Առա-քել է Փէնտի, Վասակ հօրմէդ այս քեզ մնաց, կտակ բաժին որդեկան։

Զանալ Հայոց քակտել օրէնք, կենսանորոգ այն երկրի Վատ հնութեան կանգնել դրօշակ, ո՞չ գիշա-տի՞չ անողիտան։

9.- Կաղ Մերուժան Նորատունկեան, ազգին փառաց թշնամին, (թօփալ Սիմօն) Յակորոսի վեհ կամակից եւ անձնուրաց պաշ-տօնեան (Յակորոս պատրիարք),

Միտքը դրեր է, խեղճ անօրէն, մինչեւ վերջին շունչ տքնիլ, Որ բարբարոս միոք լեցընէ, ֆիջէ տանուն վար-չութեան։

10.- Քեզ ալ կ'ըսեմ, ո՞ւ անհաւատ չարագրգիռ Չամունձեան, Պապակաւան եւ անհոգի, կաշառակործ, փրո-տած շուն։

Մինչեւ ե՞րբ դուն պիտի գիմես, վատ անե-րես լրութեան, Մինչ ե՞րբ կուզաս քանդել Հայոց նախան-

ձելի կենաց Տուն : 11.- Ո՞վ Աստուած իմ, մինչ ե՞րբ ոչ ողորմիս որբ եւ այրի Հայաստանին . Կամ թէ Ե՞րբ պիտի ջնջես այս Վասակներ բո-ռած է 1869 ապրիլ 18ին (ն.տ.) :

Դժբախտաբար վերոյիշեալ երկու մեծ անձնաւորութիւնները ակարու-թիւնը ունեցած են Տէրոյենց Պատուե-լիին գաղափարներուն հետեւելու, Յով-հաննէս Ամիրայ, կաղապահ, լուր, վեհափառու, տխուր ձայնից հեկեկանին, Յարո՛ մեղ Վարդան, Վահան, կենսանորոգք Հայոց երկրին :

(Լստամպօլ 18 օգոստ 1861) Բնդօրինակուած Անուխեան հաւաքածոյէն :

Թաքթաքեան Պօղոս պատրիարքին (1863 - 1869) ընտրութեամբ՝ եւ Պատ-րիարքարանի վարչութեան կանոնաւոր-ուելէն յետոյ՝ միտքերը վերսաբն հան-դարտած ըլլալով, վէճերն ալ հետզհե-տէ նուազած են: Բայց այն ատեն ալ զարմանալի երեւոյթ մը պարզուած է: Այն մարդիկը որ Սահմանադրական սկզբունքներու անունով ոգի ի բոխն կը մաքառէին, յանկարծ պաղած են իրենց եռանդէն. այնպէս որ բնդհանուր ժո-ղովին նիստերը ամուլ մնացած են շատ անգամ, կամ ներկաներու թիւին պա-կասութեանը եւ կամ անընդհատ իրա-րու յաջորդող հրաժարականներու պատճառով:

Ուրեմն կը տեսնենք որ «Ճեմարա-նի», եւ «Լուսաւորեալ - խաւարեար»նե-րու խովութիւններէն յետոյ, հայհո-յարան զրողները - որոնց մէջ մէրթ սքողուած ծանօթ զրագէտներ ալ եղած են, այլ եւս չեն մշակած տուածն պէս գոհէիկ զրական սեռը. մտնաւանդ որ ծատունները, տեսնելով որ այլ եւս ան-ծատունները տեսնելով որ այլ եւս ան-հնար է հոսանքին դէմ մարտնչիլ, տեղի տուած եւ հեռացած են պայքարէն, պայքար մը որ զրաժարական տեսակէտով ալ իրենց շատ սուզի նստած է: Արդէն

այս շրջանին Ամիրաններու առենապղեցիկ մէկ մասը կամ վախճանած եւ կամ ազդեցութենէ ինկած էր:

Մեր ուսումնասիրութեան նիւթը կազմող «գոեհիկ գրական սեռին» անկումի շրջանին հասծ ենք այլ եւս: Բայց սերմբ որ ցանուած էր անգամ մը՝ պէտք էր կերպով մը արդիւնաւորուէր ատեն մըն ալ:

1860ական թուականներէն միսին 70ական թուականներուն վերջաւորութիւնը, գոեհիկ գրական սեռը քիչ մը թեթևած՝ փոխազրուած կր տեսնենք լրագրական էջերուն մէջ:

Միայն բացէ ի բաց հայհոյութիւնը պակաս է այդ տեսակ գրուածներուն մէջ, միւս ամէն անարգական բառերը գործածուած են առատօրէն:

«... Այս շրջանէն (1870 -1871) իւթիւնեանի կենդանին նշանաւոր դէպ-քը՝ «վատ եւ կենդանի»ի ծանօթ գէճն է:

«Փունջ» լրագիրը «Մասիսի զատութիւնը» վերնազրով յօդուածի մը մէջ կենդանի, իժ, քու, ապուշ մակդիրներով կ'անարգէ կ. իւթիւնեանը որ դատ կը բանայ անոր խմբագրին դէմ: ... Այդ առթիւ իւթիւնեան բազմաթիւ յօդուածներ գրած է Միսաքեանի դէմ, որ պատասխանած է «Փունջ»ի մէջ: ... Միսաքեանի համար իւթիւնեան ... «Ճիապիծակէ վարեալ կենդանւոյ նման ընթացող կրմզի գրիչ» մը ունի. անիկա «հայ գրականութեան նախատինք»մըս է «դժնեայ, քստմնելի եւ սարտուցիչ պատկեր ունեցող մը» եւ «ցնորող, դառնցող, պապաչող, կզակն ու կլափն իրար ծեծելով մռնչող» մը:

(Դիմաստուերներ. Հրանտ Ասատուր 1921 էջ 54):

Կ. իւթիւնեան որ «Փունջ»ի խմբա-

դիր Հ. Ալաճաճեանի դէմ դատ բացած է զինք «վատ, կենդանի» յորջորջելուն համար, ինքն ալ սակայն անկէ վար չէ մնացած մարդ անուանարկելու մասին:

Այսպէս Գէորգ Յ. Այվազեան, «Մամուլ» զաւեշտաթերթի շաբագիր - տեօրէնը, կ. իւթիւնեանի գործածածած ձիշդ 41 հատ անարգական բառերը ցոյց կուտայ իր թերթին մէջ, ինչպէս նիւադ, խածան, գռնչող, դաւանան, ոնքագործ, շաղղակեր, սրիկայ, եւն. : Միւնոյն կերպով ժամանակին միւս թերթերն ալ լեցուն են այս տեսակ բառերով եւ մանաւանդ պատուոյ դպչելիք և բարոյականի դէմ մեղանչող քողարկեալ բացատրութիւններով: Այս կարգի գըրութիւններէն անջատ կերպով հրատարակուածներ ալ կան, զոր օրինակ Խաչի Սարաճի «Սէտայի կուկուկ» տեսրակը, որուն մէջ վարդապետներու եւ մայրապետներու բարոյականին դպչող կտորներ կը գտնուին: Օրինակը որ բարձրէն եկած է, ազգած է նաև ռամիկ դասակարգին վրայ, որ ինքն ալ իր կարգին ժողովրդական երգեր յօրինած է ամենազուհիկ տեսակէն՝ որոնցմէքանի մը տող կը յիշենք ստորեւ. Նայեաց սիրով հարս մը գտայ Ըսրի Ծորի օտան մըտայ Համոզեցի ծոցը մըտայ, եւն. :

Ասկէ զատ երեւցած են տպագիր կարգ մը խայտառակ «Ճասիթան»ներ կամ «Ճէսթան»ներ (poèmes populaires) ինչպէս, «Պօմպէ Շափիսալը Տօքթօրին Ճէսթանը» եւ ուրիշներ ալ որոնք իրը ստորագրութիւն կը կրեն Բ. Բ. սկզբնատառերը:

Նոյնպէս զանց կ'ընենք յիշատակելու ծանօթ պատական Reversurus կոնդակին առիթով ծագած «Լուսաւորչա-

կան - կախովիկ» վէճերը ու «Հասունիսթ - Անդիհասունիսթ» խռովութիւնները, որոնց միջոցին ալ շատ մը այսպանելի գրգոիչ հրատարակութիւններ լոյս տեսած են աւելի թուրքերէն լեզուով եւ որոնց ուսումնասիրութիւնը սակայն մեր նիւթէն դուրս կ'իյնայ:

Մուս եւ թուրք պատերազմին սկիզբը (1878) ո՛չ «ներսէն - դուրսէն»ի եւ ո՛չ ալ «Աահմանադրական սկզբունքներու» հարց մնացած էր մէջտեղը: Արդէն ասանկ բաներու այլ եւս այնչափ կարեւորութիւն տուող չկար:

Պատերազմին վերջաւորութեանը նւանկէ անմիջապէս յետոյ մեր ազգային իշխանութիւններուն հետապնդած գործունէութեան կատարեալ fiascoի յան-

գելուն վրայ, Սուլթան Համիտ Բ. իր դիմակը վար նետեց: Թրաքննութիւնը ա՛լ աւելի սաստկացաւ ու գոեհիկ գրական սեռն ալ իր կարգին վերջնականապէս իր վախճանին մօտեցաւ, մանաւանդ որ հին - օրէնք մտաւորականները, թուոցիկներու հեղինակները, սկըսան հետպհետէ հրապարակէն հեռանայ:

Մեր ուսումնասիրութեանը հանգուանը կազմող 1880 թուականէն ասդին ունեցանք իրարու յաջորդող երիտասարդ քանի մը սերունդներ որ գրական մարզին բոլորովին տիրած՝ ձգտեցան իր այսօրուան կատարելութեանը հասցնելու արեւմտահայ աշխարհաբարը:

Գ. ՀՆԱՍԻՐ